

կէս ոտք խորուծեամբ պէտք է հողին մէջ թաղել, և դիակն ալ փոսին մէջ տանելու ատեն շատ զգուշութի պէտք է ընել՝ որ սատակին չդպչուի, թաղելէն վերջը նոյն տեղը նշանելու է և վերջը հոն տեղը ցորեն սերմանելու է, որ պէս զի ատ թալած դիակին պարարտ ճարպը բանի զայ. երկու տարի վրան անցնելէն ետքը, փոսը բանալու է, և ոսկորները՝ որ ան ատենը առանց մօի բռլորովին մաքուր կը գտնուին, շատ բանի կը գործածուի, ինչպէս որ ետքը ուրիշ հատուածի մէջ պիտի ըսենք:

Իսկ երբ յետ այսչափ քննութեանց դեռ տարակոյս ունենալու ըլլաս և միանգամայն չուզենաս սատակը մէկդի ձգել, ան ատեն վրադ առած կրծկալդ պէտք է ջրի հետ լուծուած կրի քլորաւորի մէջ թաթխես, նոյնպէս ձեռուրներդ ասով լուաս, և կենդանւոյն սատակը բանալու ատենդ սոյն հեղանիւթէն վրան ու մէջը լաւ մը թափես, որով ալ վտանգի վախ մըն ալ չմնար: Եւ բանիս ամենամեծ ապացոյց կրնայ ըլլալ ետքի ատեններս իմաստուն բժշկաց խորհրդակցութիւնը ժանտախտով ապականած զգեստներուն վրայ աս հեղանիւթովս եղած փորձը:

Հիմակու հիմա հոս կը վերջացնենք աս հատուածը, ծանուցանելով որ ուրիշ չորս հատուածով կենդանին յօշուելու կերպէն սկսեալ ինչուան վերջի գործողութիւնը պարզ կերպով պիտի բացատրենք:

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԳՐՈՒԹԻՒՆ

Ովկիանոսի ջրոց հոսանքներուն վրայ:

ՆՈՎՈՒՆ ջրերուն մակընթացութիւն ու տեղատուութիւն որ Ովկիանոսին զարմանալի երևոյթներէն մէկն է, միշտ ծովուն ջրերը վազելու շարժման մէջ կը պահէ. տեղ տեղ գետերուն հոսանքէն աւելի ընթացք մը տալով անահաւ գին ծովուն, և ան աստիճան սաստիկ՝ որ

եթէ նաւապետ մը տեղեակ չըլլայ աս հոսանքներու նաւը կը վնասէ ու առաջ չկրնար երթալ. աս պատճառաւ հոս գլխաւոր հոսանքները կը դնենք և թէ որ աստիճաններու տակ ջրերը աւելի կը վազեն. իսկ մակընթացութե ու տեղատուութե վրայ խօսիլը աւելորդ կը համարինք, որովհետեւ աս բանիս վրայ Րազմավիպին մէջ ուրիշ ատեն խօսած ենք:

Ովկիանոսի ջրերուն ընթացքը մէկ պատճառէ մը միայն առաջ չգար, այլ ուրիշ շատ պատճառներով իրեն ընթացքը կ'երագէ, ինչպէս որ հաւանական կը տեսնուին՝ երկրիս թաւալումը, կեդրոնախոյս զօրութիւնը, ջրերուն շոգիանալը, կլիմաներու և օդին բարեխառնութեան տարբերութիւնը, քամիներուն կանոնաւոր փչումը, ու երբեմն ալ սաստկաշունչ քամիները, և այլն: Եւ ապետներուն ինչ աստիճանի հարկաւոր է աս հոսանքներուն ընթացքը գիտնալը կը տեսնուի Սալին նաւապետին ըրած փորձովը, որ Վիբրիկէի Սիերա Վէոնայի գլուխ ըսուած տեղէն ինչուան Վիբրիկայի՝ որ Երբ քաղաքը 1600 աշխարհագրական մղոն երագութեան տարբերութիւն ըրեր է 9000 մղոնի մէջ:

Հարաւային և հիւսիսային արեւադարձներուն տակ ինչուան 30րդ աստիճանը անընդհատ շարժմունք մը կայ Ովկիանոսի ջրերուն վրայ, որոնք արեւելքէն արեւմուտք կը մղուին կանոնաւոր քամիներուն պէս. Եւրոպայէն Վիբրիկա գացող նաւերը ստիպուած են ջուրին ընթացքը գտնելու համար ինչուան Վանարեան կղզիները իջնալ, որ հիւսիսային լայնութեան 27°, 28° աստիճաններուն տակն է, ուսկից սաստիկ արագութե դէպ'ի արեւմուտք կ'երթան. նոյն կանոնը դիտելու է Վիբրիկայէն Րսիա երթալու ատենը խաղաղական Ովկիանոսով. արեւադարձներուն տակի եղած ջրերուն արեւելքէն արեւմուտք ունեցող աս ընթացքը կ'իմացուի նաև ասով որ քիչ կամ բնաւ քամի չեղած ատենն ալ չափաւոր քալուածքով նաւը կ'երթայ:

Ովկիանոսին ջրերը վերի ըսած ըն-
 թացքներէս զատ ունին ուրիշ հոսանք
 մ'ալ բւեռէն դէպ 'ի հասարակած . աս
 ընթացքին պատճառը օդին հետ շատ
 վերաբերու թի ունի , որովհետև բւեռ-
 ներուն ցուրտ օդը դէպ 'ի տաքը վա-
 զելով ջրերն ալ իրենց հետ մէկտեղ
 նոյն ուղղութիւնը կ'առնուն . աս ըն-
 թացքը յայտնի կը փորձուի բւեռային
 սառերուն նոյն ուղղութիւնը դէպ 'ի հա-
 սարակած վազելէն : Ըստ բւեռային ուղ-
 ղութենէն վազած հոսանքներուն մէջ
 ամենէն նշանաւորն է Արլֆ Աթրիմը-
 սուածը որ այնչափ երազավազ է որ
 Պ . Հումպոլթ սրնթաց գետի մը կը
 նմանցնէ . Աթրիմի ծոց ըսուածը Պա-
 համայի ջրանցքին մէջն է որուն ջրերը
 մէկ մանրերկրորդի մէջ 2 մետր կը վա-
 զեն . և թէ որ ան հիւսիսային սաստիկ
 քամին չըլլար , որ գրեթէ անընդհատ
 կը շնչէ , շատ աւելի կ'ըլլար արագու-
 թիւնը : Ըստ հոսանքին ջրերը , սովորա-
 կանէն եւել բարեխառն ու տաք են ու
 Սեօմուրի 18 աստիճանը կը ցուցնեն ,
 քան թէ հոսանքէն դուրս եղած Ով-
 կիանոսին ջրերը որ նոյն ջերմաչափին 14
 աստիճանը կը ցուցնեն : Հումպոլթին
 ըսածին նայելով՝ Արոպայէն Ըմբրի-
 կայի արևելեան եզերքները երթալը ա-
 ւելի դիւրին և աւելի քիչ վտանգով է ,
 պատճառաւ վերի ըսած երկու հոսանք-
 ներնուս համար , քան թէ Օուիցերի
 մեծ լիճերուն մէջի նաւարկութիւննե-
 րը , Սուանէն Հավրի անցքը ու Պոր-
 տոյէն Վիրոնդի բերանը երթալը : Ըստ
 հոսանքը որ Ըմբրիկայի արևելեան ե-
 զերքներէն կ'անցնի 35 ամսուան մէջ
 ահագին շրջան մը կ'ընէ 2800 փարսախ .
 Վանարեան կղզիներէն ինչուան | էոն-
 տը Վարսաքաս Վոլումպիայի եզերք-
 ները տասուիրեք ամիս կ'երթայ շրջա-
 նը . տասը ամիս Սեքսիկոյի ծոցին շը-
 ջանը ընելու համար , երկու ամիս Պա-
 համայի ջրանցքէն ինչուան՝ Եր երկրի
 աւազուս ըսուածը . անկէ ալ ինչուան
 Ըմբրիկէի եզերքները անցնելու համար
 նորէն տասը ամիս կամ քիչ մը աւելի .
 աս շրջանս անկանոն կերպով ըլլալուն

համար աս աստիճան կ'երկրնայ :
 Այաղաղական կամ մեծ Ովկիանոսին
 ջրերուն ընթացքը արևելքէն դէպ 'ի ա-
 ըմուտք ըլլալով , աս պատճառաւ Ը-
 մբրիկայի ծովեզերքներէն կը հեռանայ
 ու դէպ 'ի Ովկիանոսի կը վազեն ջրերը .
 աս արևելքէն արևմուտք եղած ըն-
 թացքը տեղատուութեան ու մակընթա-
 ցութեան հոսանքին հետ միանալով որ
 նոյն ուղղութեամբ է միշտ , չափէն ա-
 ւելի կ'երագէ մեծ Ովկիանոսին ջրերուն
 ընթացքը . Փերուի Վորթեան գլուխ
 ըսուած տեղը ան աստիճան արագ է
 ջրերուն ընթացքը որ կարծես թէ ծո-
 վը ցամաքէն կը փախչի : Սեքսիկոյի Ը-
 քափուլքոյ քաղաքէն ինչուան Փիլի-
 պեան կղզիները նաւերը արագութեամբ
 առանց աշխատութեան կը սահին կ'եր-
 թան . իսկ նորէն դառնալու համար նոյն
 առջի տեղը՝ կամ թէ ըսենք Ըմբրիկայի
 արևմտեան եզերքները , պէտք է որ
 նաւերը երթան հիւսիսային արևադար-
 ձին կողմերը , որպէս զի բւեռային հո-
 սանքներն ու փոփոխական քամիները
 գտնեն : Այաղաղական Ովկիանոսին դէպ
 'ի արևմուտք ունեցած աս ընթացքը
 շատ կը տկարանայ Ովկիանոսեան արշի-
 պեղադոսին մեծ ու սլաքիկ անբաւ կղզ-
 զիներուն համար . և աս պատճառաւ
 եղած շատ կղզիներուն այլ և այլ դիր-
 քին համեմատ հոսանքին ուղղութիւնն
 ալ կը փոխուի . ինչպէս Սորթեսի նեղու-
 ցին ջրերուն ընթացքը կը խոտորի պէպ
 'ի հիւսիս , պատճառաւ՝ Եր Վուինէայի
 և Եր Հոլանտայի ամենամեծ կղզիներ-
 ուն որոնք Սորթեսի նեղուցով իրարմէ
 կը զատուին . իսկ Տիէմէնի և Պասսի
 կղզիներուն մէջն ալ ջրին հոսանքը , այն
 տեղի եղած կղզիներուն դրիցը պատճա-
 ռաւ , դէպ 'ի արևելք կը դառնայ :
 Հնդկաց Ովկիանոսին մէջ ալ նշանա-
 ւոր է ան հոսանքը որ Ըստրալիայի ,
 կամ որ նոյն է՝ Եր Հոլանտային ու
 Սուամարային քովերէն անցնելով կ'եր-
 թայ ինչուան Պենկալայ Հնդկաստանի
 մէջ , միշտ դէպ 'ի հիւսիս ուղղութիւնը :
 Հնդկաց Ովկիանոսին մէջ կայ մէկ ու-
 ըիշ ջրի ընթացք մըն ալ արևելքէն ա-

րևմուտք՝ որ կ'երթայ կը հասնի ինչուան Մատակասկար կղզին ու անկէ դէպ 'ի արևմտեան հարաւային ուղղութիւնը բռնելով կը հասնի ինչուան Վփրիկէի Արկիր՝ Վաթալայի ըսուած ծովեզերքը ու անոր եզերքներէն սահելով կ'երթայ կը միանայ Մալանտեան Սիկիանոսին հասարակածի ընթացքին հետ : Սեծ Սիկիանոսին մէջ կայ ուրիշ ընթացք մ'ալ հիւսիսէն դէպ 'ի հարաւ Սողամպիքը ջրանցքին մէջէն , որ կ'երթայ կը միանայ Վապոյ տաս — Վորրէնթէս ըսուած տեղը վերի յիշուած Վփրիկէի հարաւային ծովեզերքէն անցնող վազուածքին հետ :

Հիւսիսային բևեռին հոսանքը Պեհրինկայ նեղուցէն բռնութեամբ մղուելով հիւսիսային սառերը կը բերէ կը դիզէ Վամչաթքայի թերակղզիին եզերքը , որով հոն ցուրտը խիստ սաստիկ կ'ըլլայ , բայց սառերը անկէ շատ առաջ չեն գար . իսկ հարաւային բևեռին սառերը ամենեւին արգելք մը չգտնելով բևեռային հոսանքին ուժովը առաջ կու գան , որով ինչուան 50° ու 40 աստիւ ճանին տակն ալ մեծ սառի կտորուանքներ կը գտնուին և հոն տեղի ցուրտն ալ աւելի սաստիկ է : Հիւսիսային բևեռին հոսանքը զարմանալի երևոյթներ ունի ամէն տարի . տարի կ'ըլլայ որ այնչափ շատ քանակութեամբ սառ կու գայ դէպ 'ի Վալանտայի կողմերը , որ հիւսիսային բոլոր նաւահանգիստները ինչուան յատակին 500 ոտք խորութեամբ ալ սառով կը լեցուին , ու շատ անգամ վրայէ վրայ դիզուելով լեռան պէս կը բարձրանան : Տարի ալ կ'ըլլայ որ ամենեւին սառ չգար , հապա անբաւ կոճղեր ու փայտի կտորներ մանաւանդ եղևնի ու թեղոշի : Հայտնի է որ աս փայտերը Սիպերիայէն ու հիւսիսային Վմերիկայէն հատուածելով կու գան , որովհետև հիւսիսային դին բնաւ ուրիշ գաւառ մը չկայ որ անանկ մեծ ծառեր բուսցընէ :

Մ գլխաւոր հոսանքներէն զատ՝ որ հազարաւոր մղան երկայնութեամբ ճամբաներ կը կտրեն , կան նաև պզտի հոսանքներ ալ տեղեաց զանազան դիրքե-

րէն առաջ եկած . ինչպէս Ղիպրալթացի նեղուցինը , ու Սոստանդնուպոլսոյ Սաբորոնինը , և ուրիշ շատ տեղեր որ ծոց կամ նեղուց կը ձևացընեն . երբեմն ալ աս բանս առաջ կրնայ գալ ծովուն տակի եղած մեծամեծ անհաւասարութիւններէ :

Տեղ տեղ կան այնպիսի հոսանքներ որ մի և նոյն ճամբուն մէջ մէկը հիւսիս երթալու ատեն մէկալը հարաւ կը դիմէ , բայց ճիշդ նոյն ուղղութե վրայ չըլլալով ընթացքին ճամբանին չեն խտորեր : Մասնկէ Վաթաթեկաթինը ուր որ հոսանք մը Պալթիկ ծովէն գալով ու Շուետի եզերքներէն անցնելով դէպ 'ի հիւսիս կ'երթայ . ուրիշ մ'ալ Առուլանդի ափունքը քերելով դէպ 'ի հարաւ կ'երթայ . դարձեալ հիւսիսային ծովուն մէջ ուրիշ հասանք մ'ալ Վալէի նեղուցէն գալով դէպ 'ի հիւսիս կը վազէ . ուրիշ մ'ալ անոր հակառակը Արկադեան կղզիներէն անցնելով ու Մագդոյ ծովեզերքները քերելով իրարու կը հանդիպին : Մ բանս հաւանական պատճառով կը կարծուի որ մեծա մեծ գետերուն սաստիկ բռնութեամբ ծով թափուելէն առաջ գայ :

Իսկ երբոր երկու հոսանքն ալ նոյն գծին ուղղութեան վրայ իրարու կը հանդիպին , երկուքն ալ չկրնալով առաջ երթալ , ընթացքին կը փոխեն և ուժով երկուքին ջուրն ալ իրարու խառնուելով կլոր կլոր կը դառնան որուն յորհանք կ'ըսենք . երևելի են Վորվեկիոյ հիւսիսային կողմերը Սալտրեմի յորձանքը : Սիկիլիոյ նեղուցին մէջ Վարիպտիս , ու Այրիպոս կղզիին քովերն ալ Ալբիպոս ըսուածը , աս յորձանքները երբեմն աւելի վնասակար կ'ըլլան երբոր մակընթացութիւնը ու քամին սաստիկ ըլլայ , այնպէս որ շատ անգամ մեծ նաւերն ալ կը ստիպուին մղոնով հեռուէն անցնելու որ յորձանքին մէջ չլինան :

